

գերութիւնս. և անցեալ ընդ Վերջան գա-
ւառ (1436), զամենայն Հայ բնակիչս և-
հան անտի կահիւք և կարասիօք և ամե-
նայն տամբ՝ և վարեաց զնոսա ի ձմերային
խառութեան ժամանակի՝ յաշխարհն Ա-
րարատ և ի Սիւնիս. յորմէ վտանգեցան
մեծապէս գաղթեալքն ամենեքին:

Ընդ որս և ինքն իսկ Ասկենաէր եկեալ
յԱրարատ, բնակեցոյց զնոսա յաշ-
խարհսն որպէս ասածաւ. յետորոյ դիմեալ
և վերայ եզբօք իւրոյ Ջահանշահի, որ
պատամբեալ էր յինքննէ, զօրք նորս
էքեալ ի նմանէ, դարձան առ Ջահան-
շահ. ըստ որոյ և Ասկենաէր փախուցեալ
սակաւօք անպաւինեցաւ յամրօցն Ա-
րնջակ. ուր և յանդորութիւն Հայաս-
տանի և ընդհանուր մարդկութեան և
խաղաղութեան աշխարհի՝ սպանաւ զի-
շերի բռնաւորն յորդոյն իւրմէ և ի կը-
նօջէն. որով և բարձաւ չարն յերեսաց
երկրի:

(Ի յ—ջ—յ):
ԱՐԷ ԱՐԲԵՊԻՍԿՈՊՈՍ.

ԲՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԿՐՈՆԱՓՈՒՅՈՒԹԵԱՆ
ՌԷԱՍԻՈՐ ՊԱՏՃԱՌԷ՞)

Իմ միտքս չէր «Մեղուի», մէջ յար-
կապէս կրօնափոխութեան պարտաւերջը ցու-
ցընել մեր ազգին մէջ, ինչպէս որ ախոր-
ժած է ապիւլ յանձնէ Պ. Խմբագիրը յօ-

(*) Այս յօդուած թէև ուղղուած է Մեծ-
Խմբագրութեան Մեղու լրագրի Տիկնաց, բայց
յօդուածագիրն խնդրած է Արարատ ամսագրոյս
մէջ ևս հրատարակել:

ղուածիս ձակաար, հասցաւ «Մշակի»,
արդոյ հրատարակողին և բանասէր ըն-
թերցողաց ի կարծոյ հասկացնել այս կող-
մի սակաւաթիւ բողոքականաց այժմեան
խեղճութիւնը կրօնական համոզմանց նը-
կատմամբ, ընդ նմին իրաւամբ պաշտպա-
նել ազգիս եկեղեցականները անիրաւ
շարձակմունքներէ՝ յաւէտ համոզուած
լինելով, որ նոքա ուղղակի պատճառ չեն
կարող համարուիլ հայկական կրօնի մէջ
պատահուած այդ փոփոխութիւններուն՝
քանի որ մամուլը ներկայացուցիչները ան-
ունց ձեռքէն կերպով մի յափշտակել կու-
զեն հոգևոր գերն ու պաշտօնը՝ և ինքեանք
կաքնին նոյն ինքն հոգևորականաց դաս-
տիարակ հանդիսանալու:

Ասոր համար երկար ապացոյցներու
կարօտութիւն չկայ. մեր ազգային գործօց
ընթացքին փոքր ինչ տեղեակ եզրղը դիւ-
րաւ կրնայ նշմարել այն երևոյթը, որ գե-
րերը փոխուած են, հոգեւոր ազդեցու-
թիւնը նուազած է, և ոչ միայն մեր ազ-
գին մէջ, հասցաւ ընդհանուր Աւերոպական
քաղաքականութիւնը իրեն կէտ նպատա-
կի դրած է այսօր մարմնաւոր իշխանու-
թեան առջև խոնարհեցնել զխօսիկն հո-
գևորականաց հեղինակութիւնը, հետե-
ւելով յայսմ մասին Վերմանական դը-
րութեան՝ որ բողոքականութեան պաշտ-
պանն ու սնուցիչն է:

Եթէ մեր միտքը լինէր յատկապէս կը-
րօնափոխութեան բուն և իսկական պատ-
ճառը ցուցընել թէ մեր ազգին և թէ օ-
տարազգաց կամ թէ քրիստոնէական աշ-
խարհի մէջ, առանց օտարակուսելու և
երկարաբանելու՝ կարող էինք ասել թէ՛
զխաւոր պատճառն է անբարոյականութեան

ձգտումը. վասն զի մարդս ի մասնաւորի՝
և մարդկային ազգը՝ ընդհանրապէս ի բնէ
չարին հետեող լինելով՝ բնականապէս
զժուար յուծը թեթեւին հետ սիրով պի-
տի փոխանակելը:

Վրիստոնէութիւնը հիմնուած լինելով
չորս Բարոյականի վերայ, սրտանց հետե-
ւողները ամենայն ժամանակ քիչ պիտի
լինէին և եղած են:

Արչափ ալ հասկացած լինին քրիստոն-
եայք Ս. Ալիկիցւոյ դրած պարտուց օրի-
նաւորութիւնն ու սրբութիւնը, որոյ ան-
այլայլ պահպանութեանը համար ի հնումն
այնչափ անձնազոհ նահատակութիւններ
կղած են, այնու ամենայնիւ քրիստոնէու-
թիւնը բոլորովին ազատ եղած չէ կիրէք
փտեալ ու անուղղայ անդամներէ, որոնք
միշտ նկրտած են պարտուց կատարմանէն
խտորիլ ոչ եթէ մտաց համոզմամբ, այլ
անբարոյականութեան շնորհիւ՝ կամ որ հա-
սարակօրէն սովորութիւն եղած է ասել՝
սոսքանայի դէրժամք:

Անոր համար յօդուածիս մէջ ասած
էի որ՝ այս տեղի բողոքականները խեղճ
ու կարեկցութեան արժանի են իրենց
տգիտութեամբն ու աննպատակ ընթաց-
քովը. վասն զի տեղւոյս հասարակութեան
ամենապտորին անդամները կկազմեն և
այնչափ աւրուած են Բարոյականով՝ որ
յուսահատեցուցած են չորսեր իշխան-
նութիւնը տակաւին Մատթէոս Աս-
թուղիկոսի օրերէն զերենք յուղղութիւն
ածելու. ուստի դեռ այն տուն պէտք ե-
ղած է ստորագրութեամբ և մեղայակա-
նով պարտաւորեցնել զերենք ետ կենալու
իրենց մոլորութենէն:

“Մեղուի” Պ. Խմբագրին ըրած ձա-
ռարանութիւնը այն մասին թէ՛ կրօնա-
կան յեղափոխութիւնը հասարակութեան
զարգացեալ մասէն յառաջ կուգայ, աւել-
լորդ և անհիմն կլինի եթէ Պ. Խմբագիրը
լաւ միտք ասնու՝ սր հասարակութեան մը
գարգացեալ մասը (եթէ ուսմամբ ու բարո-
յականով զարգացեալ կհասկանայ) պէտք
է որ ընդհակառակն բարոյականութեան
աւելի սիրող և յարգող մանաւանդ թէ
հասու լինի. որով աւելի պիտի աշեատի
նաև իւր քրիստոնէական հնաւանդ կրօ-
նին պարտքերը սրբութեամբ կատարելու
և ոչ թէ դիմելու դէպ ի սրտայնապաշտո-
նիւնն ու մերձաւոր ազգականաց եւս ամուս-
նակցութիւնը, կամ պարզ ասել՝ դէպ ի
բողոքականութեան, որ չայստանեայց Ս.
Ալիկիցւոյ սրբազան օրէնքներովը խըս-
տիւ արգելուած է իսկ Բողոքականութեամբ
թոյլարուած է հանդերձ ուրիշ բազմա-
թիւ ազատութիւններով, որոնք քրիս-
տոնէական կրօնի հիմնական ուղղութեան
ու ոգւոյն բոլորովին հակառակ են:

Մեզ կներէ Պ. Խմբագիրը համաձայն
չլինիլ իրեն հետ յայնմ թէ՛ կրօնական
յեղափոխութիւնը մտաց հրժուգութեան
կամ թէ ժողովրդեան զարգացեալ մասէն
յառաջ կուգայ, մէք սորա պատճառ վե-
րագրեցինք անբարոյականութեան՝ իրաւամբ,
այն անբարոյականութեան՝ որ զանազան
դարերու մէջ իւր աւելի կամ պակաս և-
ռանդուն հեղինակները ունեցած է և առ-
ժամանակ մի յաջողութիւն գտած. իսկ
վերջը յայտնի չէ թէ ուր պիտի յանդիլ:

Աթէ մենք Պ. Խմբագրի տ'սութեան
հետ համաձայնիք՝ պէտք է տարակու-
սինք նաև քրիստոնէական և առաքելա-

կան Աշկեղեցւոյ զաւարտութեանն ու
 քրտնաբերութեանն թեանք միւրայ, որ
 կարծեմ թէ Գ. Կոմսագիրը ոչ անձին
 և ոչ մեղ կնեքն ընել և քաղաքական-
 ջատագով հանդիսանալ, որոյան հաստատ
 սւ յողորմող եղածը ու նորերուկ Բոսանի
 հետ ունեցած նմանութիւնը ստատիկ աչ-
 քի կղարնէ Ամերիկայի մէջ, յորում ա-
 մենայն ասն իւրաքանչիւր անդամը զող-
 ցես իւր անանձին դաւանութիւնը ու-
 նի:

Թող զիտնայ Գ. Կոմսագիրը և համո-
 զուի ևս՝ որ անկարելի է ճշմարտութենէ
 հեռացող մարդուն կամ իւր կրօնէն խո-
 տորուող անձին դաւանալ գտնել զայն
 միւսանգամ, ինչպէս անհնար է արբե-
 ցութեան, անապակութեան, թղթախա-
 ղե կամ նոյն իսկ ծխախոտի սեր ձողելն
 իւր օձիքը ազատել այն բնութիւնը որ
 ձած անտեղէն կամ սովորութիւններէն,
 թէպէտե ըստ Գրքոյ Եւ զգացած լինի
 անոնց միաստիար ու կորստական լինելը:

Այս ուրեմն՝ եթէ իրենց մարմնոյ և
 դած զգալի միասուց առջնն պոնելու
 անկարող են անսամոլ անձինք, միթէ
 Ժամանակ կամ պատճառ կանենան խոր-
 հերու հոգւոյ գալիք միասուց վերայ, որ
 անտեսանելի է ու վերձը տակաւին երե-
 ցած է և ոչ որ չէ զգացած: Այսպէն ոչ
 ուստի ինչո՞ւ զարմանալք անբարոյակա-
 նութեան յարողութեան վերայ՝ որով
 ազեա հասարակութեան մէջ գուրս կել-
 նեն ասն ասն փոխալ սւ բողոքական
 անդամներ, իսկ զարգացեալ դասան մէջ
 պահեցողութենէ և այլ կրօնական պարա-
 քերէ խորշու ջանք ու միտումն և գոր-
 ծով իսկ կատարումն:

Այս կարգարանայ նախնութաց յօ-
 դուածի խորհրդածութիւնը թէ՛ հայազ-
 դի՝ հասարակութեան լուսաւորեալները
 կամ զարգացեալները արդեամբք բողոքա-
 կան են, իսկ այս տեղե ազեա բողոքական-
 ները անամբք և արդեամբք:

Այո՛, իւր կրօնէն կամ իւր պարաբե-
 ըն խոտորուող անձին զժուար է զառ-
 նալ ի նոյն վասն զի ճառախիտ անտառի
 մէջ մոյորուած ճանապարհորդի կնմանի
 այնպիսին, որ ամենայն ուղիները չափելէն
 յետոյ ելք գտնելու համար, վերջապէս
 յորնած դադրած և փրկութեան վերայ
 յուսահատուած՝ կիցնայ ու թանձր քուն
 կընկղմի:

Ապացոյցը տուի Աղարշապատի ու
 Սամաղարի բողոքականաց վերայ, որոնք
 հեռզհեռէ Սալայան-Բիւն, Փրքի-նո-
 Բիւն, Էրեւ-Բիւն փորձելէն յետոյ՝ տարա-
 կոյս չկայ որ կատարեալ անհաւատու-
 թեան մէջ պիտի մեռնին: Այսպէս ահա
 անբարոյական-Բիւնը կտանի դէպ ի անհա-
 ւատութիւն և մոլորութիւն, յորմէ միայն
 մահը կազատէ՝ և այն միայն այս աշխար-
 հէն: Ի՞նչ ատեմք հապա այս աշխարհի
 մէջ խղճմտանքին անհանգստութեան ու
 տակն ու վերայ լինելուն՝ յորոց իւր հարց
 հարատեքի մէջ մնացողը ազատ լինելով՝
 դնեալ կրկին մահ չունենար, վասն զի
 խղճմտանքի մահը հոգւոյ մահուան պատ-
 կերն է՝ իսկ բնական մահը՝ մարմնոյն:

«Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմա-
 ցեալ՝ անմահութիւն է,»
 Արիտաոս Տէրն մեր իւր աստուածային
 կանխագիտութեամբ ճշմարտիւ ասած է
 թէ՛ Արդի մարդոյ հասարակ պիտի չգտնէ
 երկրի վերայ ի միւսանգամ գալտեան,

Հասարակ որ է Բարոյականութիւնն և ոչ
կրօն. վասն զի վայրենիներն անդամ անկրօն
չեն՝ բայց բարոյականէ և բարոյական սկզբ-
բունքներէ զուրկ:

Աթէ մեր հոգևորականութեան մէկ
պահանջութիւն կրնայ համարուիլ՝ այն
անկարողութիւնն է խափանելու այդ կրօ-
նափոխութեանց սահանքը նիւթական
միջոցաց պահասութեամբ. վասն զի ստո-
րալրեալ ազգի մը մէջ անբարոյականու-
թեան ձգտումը աւելի ճարակ ու ազա-
տութիւն կգտնէ այնպիսի պատճառնե-
րով, զորս խափանելը թէ հոգևորակա-
նաց և թէ աշխարհականաց կարողութե-
նէն շատ բարձր է, և միայն տէրութիւն
մի ձեռնհասութիւն ունի իւր հպատակ-
ները ազատել այնպիսի փորձանքներէ՝
ինչպէս երբեմն այլ և այլ տէրութիւն-
ներ ժողովուրդը ազատած են Ղ'իզուրիթ-
ներու ապականիչ ազդեցութենէն: Ետը
մէկ օրինակը կտեսնուի նաև մեր Ռուբի-
նեանց թագաւորութեան ատեն Աւոն
Բին ձեռքովը խորին հեռատեսութեամբ
կատարուած Ասաինաց նկատմամբ: Մենք
կարող չենք բողոքովին անարատ համա-
րել մեր ազգի հոգևորականութիւնը.
այդ մեր նպատակէն դուրս եղած է մեր
յօղուածին մէջ. մեք գիտեմք որ Եզգի
մը կամ ժողովրդեան որ և է դասակար-
գը առանձինն կարող չէ պարծել իւր
կրօնից մէջ ունեցած կատարեալ բարոյա-
կանութեամբը, հասպա համեմատաբար
մինը միւսէն գերազանց կրնայ համարուիլ,
վասն զի հոգևոր դասակարգին մէջ ևս
պակաս չեն անբարոյականք ըստ կրօնի և
ըստ վարույց ուղղութեան, հոգևոր իշխա-
նութեան արդարացի պահանջմանց կամ

անօրէնութեանց գէմ բմբոսաացող ան-
հասնելի զորս ի հնազանդութիւն և ի
կատարումն պարտույ վստիարհեցնելը
որպէս նաև ազէտ անձինքը աշխարհա-
կաններէն՝ բաց ի կրթութիւնէ, քարոզու-
թեանէ, ուրիշ հնարքներու ևս պէտքը կրթ-
դացուի, բայց գործադրութիւնը մեր աղբի
ձեռնհասութիւնէն շատ բարձր է սաս-
ցինք:

Միայն թէ մասնաւորաց պատճառով
ընդհանրութեանը մեզազիր լինել անիրաւ
է Մշակի նման, ինչպէս որ մեզ՝ մասնա-
ւորաց անբարոյականութիւնը ու բողո-
քականութիւնը բողոք ազգին վերագրելը
անտեղի կլինէր:

Ուստի՝ սիրելի ընթերցողաց և ազնիւ
ազգայնոց կշիշեմք Բարոյականութեան
կարևորութիւնը, որոյ դասատուութեա-
նը վերայ ազգային դպրոցաց մէջ հանդերձ
կրօնի դասատուութեամբ պէտք է ամե-
նայն տեղ առանձին ուշադրութիւն
դարձուի. վասն զի ամենքնիստ այլ և ոչինչ
խի Աւրոպացի ազգեր ակնյայտելի կակա-
նեմք այժմեան բարոյականութեան պակա-
տութիւնը. կշիշեցրնեմ հասարակաբար
Բեան պէտքը առանց տարակուսելու եր-
բէք իւր կրօնին ճշմարտութեան վերայ
և չգայթակղելու նորասխրաց օրինակէն և
ի հոգևորս ունեցած թուրութիւնէն. վասն
զի « բազումք են կոչեցեալք և սակաւք
ընտրեալք »: այլոյ անժուժկարութիւնը
պարտուց կատարման մէջ մեզ ևս թաւ-
րակալու իրաւունք չկրնոր տալ, իւրա-
քանչիւր ըստ գործոց պիտի դատուի և
պիտի դանկ նաև այս զգպի աշխարհի
մէջ:

Պօղոս առաքելալը՝ բողոքականաց սիրելի անձը և քրիստոնէից համար միշտ պատկառելի ու ճշմարտաօրոս համարուած օրէնսդիրը՝ լաւ ճանչնալով մարդուս մեղստանք ու յողոզդք բնութիւնը՝ տակաւին առաքելական դարու մէջ կրպատուիլէ իւր հոգւան մէջ հասարակութեան ճառ, իւր քրիստոնէական կրօնի ճշմարտութեանը վերայ չտարակուսիլ վասն զի շատ շաղիացած է՝ որ ճշմարտութենէ խտրութեան անձին գծուար է միւսանդամ դառնալ ի նոյն, և արտօնից հեռուողը իր սուած է միանգամ Բարոյակէս, որով նա և հոգևորակէս և կրօնակէս:

Աշխատեցէք սիրելիք, աջակից լինել եկեղեցական դասուն դպրոցաց կառավարութեան և հաստատութեան մէջ, մանաւանդ թէ ձեզէն ամենայն տեղ աշխատեցէք Աւհափառ Հօր վաղու և սրբատարակուած Անտոնաղբութեան համաձայն բանալ և բարեկարգել հոգևոր դպրոցները, որպէս զի Բարի, առաւելի և ճշմարիտ քրիստոնէական կամ Բարոյական անձինք պատրաստուին, կամ թէ ուրիշ խառքով՝ աշխատեցէք տան հիմը հաստատուն գնելէն յետոյ շինուածոյն մնացեալ պարագաները հօգալ, նախ Աստուծոյ երկիւղը և ազդային Ակեղեցոյ սէրն ու սրբութիւնը սարկեցուցէք ձեր աղոյ՝ և դուք անձամբ չափ պաշտեցէք, վասն զի Բարոյականութիւնը անկապտելի զանձ մի է, իսկ ուսումն ու զիտութիւնը առանց բարոյականութեան՝ վաղանցուկ կամ աշխարհային զիւրամուշ վայլ արտաքին, որով հպարթին այժմ եւրոպական հարեանցի կրթութիւն ունեցող անձինք, կեղծ դրամ մի՛ զոր շատերը

զուտ ոսկիի տեղ կրնգունին առանց բռնա մտածելու՝ թէ ուսումն առանց բարոյականի նոյն է ինչ որ մարմն առանց հոգւոյ, հասարակ առանց գործոյ, կեանք առօրեայ և մահ յաւիտեան:

« Լաւ է ազէս արդար քան իմաստուն մեղաւոր, »:

ՊԱՏՄԱԿԱՆ

**ԵՓՐԵՄ ՀԱՔԲԱՊԵՏԻ
ՀՐԵԺԱՐՄԸՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ
ՄԻ ԳԸՆԻ ՆՁԸՆԱՐՈՐ ԹՂԹԵԱՆ.**

Լուսահոգի եփրեմ Հայրապետի ի Կաթողիկոսութենէ ամենայն Հայոց հրածարելոյն վերաբերեալ տեղեկութիւնք և թղթեան անշուշտ ամեն Հայազէի համար շատ հեռաբերորական են, և այս հրածարման խնդրոյ մէջ կան այնպիսի գաղտնիքներ՝ զորս պատմութիւնն ի ժամանակին կարող է անաչառութեամբ ի լոյս աշխարհի հանել:

Առ այժմ բաւական կհամարիմք հետեւեալ կարևոր չորս պատճենքը հրատարակել, որոց մէջ ևս նկատելի նշանաւոր պարբերութիւնք և կէտեր կան, որոց համար առ այժմ լուել կտտիպէ խոհեմութիւնն:

(Պատճեն 1.)

Արքեպան Դողոփոյ Անտոնաղբական
Առաւելարութեան Արքեոյ Լճիւնի
Բագանայն ծախօրոյին.

Մտակաւոր բան իմաստնոյն՝ ժամանակ լալոյ և ժամանակ ծիծաղելոյ՝ երկրքին